

761

Quintessenz Soja

Plot zolstt nap


uplyashkape

82

7-73

7 n l h y

1920



2011

2003

82


1-73

Ա. ԳԱՆՈՆ ՏՕՅԼ

սի
բի
շի
ճի
լի
եր

ՇԵՐԼՕՔ ՀՕԼՍԻԻ ՆՈՐ ԱՐԿԱԾՆԵՐԸ

ԹԱՐԳՄ. Ժ. Շ.



ՀՐԱՍ. ՅԱԿՈՒ ԱՐԲԱՀԱՄԵԱՆ
ՊԱՊԸ ԱԼԻ ՀԱՏՏԷՍԻ ՐԷՇԻՑ ԷԾԷՆՏԻ ԻԱՆ

ՏՊԱԳՐ. Ե. ԱՍՏՏՈՒՐԵԱՆ ՈՐԳԻՒՄ

Ա. Պ Ա Լ Ի Ս

1920

ՎԱՐՄԻՐ ՄԱՐԴՈՑ ԸՆԿԵՐԱՎՑՈՒԹԻՒՆԸ

Անցած տարի, աշնան օր մը, բարեկամիս՝ Շէրթօք Հօլմ-
սի տունը դացի: Տեսայ որ որ կը խորհրդակցէր միջին տա-
րիքով խոշոր եկեղեցականի մը հետ, որուն կարծիք դէմքը և
չիկազոյն մագերը ուշադրութիւնս գրաւեցին տարօրինապէս:
Քաշուեցու վրայ էի ներումի խօսք մը թոթովելով, երբ
Շէրթօք Հօլմս յանկարծ որանէն ներս քաշեց զիս և զուար
վրայէս գոցեց:

— Ժիշդ յարմար ատենին եկաք, սիրելի՛ տարզոր, ըսաւ
մտերմական շեշտով մը:

— Իրան: Սակայն կը կարծէի թէ շատ դրազամ էք:

— Արզարևս դրազամ եմ:

— Ուրեմն թոյլ տուէք որ յարակից սենեակին մէջ
պատեմ ձեզի:

— Ամենեւին: Մը. Ուի՛լսոն, ըսաւ խոշոր եկեղեցական-
սին դառնալով, այս տարզորը իմ ընկերս և գործակիցս եղած
է: Քանի մը պարտադաներու մէջ, ուր կրցայ խիստ կնճառ
տղածեր լուսարանել: Ապահովապէս օգտակար օժանդակ մը
զիտի ըլլայ նաև ձեր գործին մէջ:

Մարդը, որուն կ'ուզէր Հօլմս՝ իր խօսքը, աթոռին
բայէն ելաւ և բարեւեց և յօնքերուն տակ ծածկուած իր
չտիկ աչքէն փայլակ մը շողաց:

— Նստարանին վրայ բողմեցէք, ըսաւ Հօլմս, մինչ ինք
զ իր թիկնաթուռին մէջ կը գետեղուէր, մասները ջղաձգ-
էն սեղմելով, ինչպէս սովոր էր ընել երբ ինչդիրը կարևոր
արծի մը վրայ ըլլար: Գրեմ, սիրելի Ուօթսոն, թէ դ'ուք
է, ինծի պէս, անհեթեթ, այլանդակ բաներ կը սիրէք, թէ
'ուք ալ կը հրապօրուիք այն ամէն բաներէն, որոնք ամէն
տեսան կեանքի ընկալեալ սովորութիւններէն և միօրինա-
թեմէն կը շեղին: Ասիկա ինչեւ խանդավառուելու առ-
մասն ցոյց տուած էք, «խաթր» երնելոյ չմնայ, այն քիչ մը

56663-աի



2127 - 709

ճոխացուած նկարագրու թիւնով, որով ներկայացուցած էք իմ փոքրիկ արկածներս:

— Քաջ զիտէք, սիրելի՛ բարեկամս, թէ ձեր դատական գործերը ո՛ր աստիճան շահագրգռուած են զիս, պատասխանեցի:

— Այս առթիւ կը յիշէ՛ք զիտողութիւնը, զոր անցեալ օր թելադրեց ինձի Օր. Մէրի Սըթըրլէնտի պարզած ա՛յնքան պարզ խնդիրը: Կ'ըսէի թէ իրական կեանքի մէջ ա՛յնպիսի տարօրինակ արդիւնքներ, ա՛յնպիսի արտատուր պարագաներ կան որ կը գերազանցեն ինչ որ ամէնէն մտացածին և ամէնէն ինչզախ երեւակայութիւնը կրնայ հնարել:

— Այո՛, կը յիշեմ այդ զիտողութիւնը, որուն զէմ խօսեցայ նոյն իսկ:

— Այո՛, տողո՛ւր: Բայց աստիկա չարգիլեր որ շտապուելիք իմ կարծիքիս դալ, որովհետեւ ձեր արամարամութիւնը պիտի ջանջատուի ամէնէն անվիճելի ապացոյցներով: Ահաւառիկ Մր. Փէյպէզ Ուիլսոնը, որ բարի եղաւ այս աստուղալ զիս տեսնելու և ամէնէն յուղիչ պատմութիւնը ընելու: Յաճախ դիտել տուած չեմ ձեզի այն տարօրինակ զարատու զութիւնը, թէ երկու ոճիրներու մէջ միշտ ամէնէն ծանրակշիռն է որ ամէնէն պարզը պիտի ըլլայ, մինչ միւսը պիտի կնճռոտի ա՛յնչպիսի անսովոր և նոյն իսկ անհաւանական պարագաներով որ մարդ վերջապէս պիտի հարցնէ ինքնիրեն թէ ոճիր գոյութիւն ունեցած է երբեք: Մինչեւ հիմա և ներկայ պարագային մէջ անկարելի է որ կարծիք մը յայտնեմ Այնքան արատաւոր կ'երեւան իրողութիւնները, որ կը ներկայանան ինձի: Բարի կ'ըլլա՞ք, Մր. Ուիլսոն, ձեր պատմութիւնը վերսկսելու: Այս կերպով ծառայութիւն կը մատուցանէք ո՛չ միայն արդ. Ուիլսոնը, որ արեւելի կայսրութեան տեղեակ չէ, այլ նաև ինձի, թոյլ տալով որ անգամ մը եւս ձեր բերնէն լսեմ այս անսովոր արկածին բոլոր մանրամասնութիւնները, աւելի ազէկ թափանցելու համար անոնց:

Խիտա շատ անգամ զէպրիբու համառօտ մէկ ծանօթութիւնը կը բաւէ զիս առաջնորդելու, մանաւանդ վերջիչեան այն բոլոր հուշակաւոր դատերը, զորս ուռումնապիբամ մե՛ք Բայց ներկայ պարագային մէջ կը խտտովանիմ թէ կը գրուուիմ ա՛յնպիսի պարագաներու առջեւ, որոնք սովորական գուրս են բացարձակապէս:

Յաղթամարմին յաճախորդը իր լայն կուրծքը ուսեցուց արուեստակեալ կերպով և որակնիօթին գրպանէն հանեց բոլորովին ճմռթկած հին լրագիր մը: Այսպէս տեսնելով զինքը, իմ առջեւ, դէպ առաջ ծուած, աչքէ անցրնելով ծանուցումներու սխառակը այն թերթին, զոր ծուռգերուն վրայ տարածած էր, փորձեցի ընկերոջս վերլուծումի մէթատները գործածել և այս մարդուն վրայ կարծիք մը գոյացնել իր զգեստներուն և նոյն ինքն իր անձին համեմատ:

Իմ քննութիւնս ուշադրութեամբ մը չչանցեցաւ: Մեր սոցիալուն Անգլիացի հասարակ վաճառականի մը երեւոյթը ունէր, — թանձրամարմին, պերճաշուք և դանդաղաչարժ: Հազում էր գորշագոյն և բաւական լայն քառանկիւններ ունեցող սարսառ մը, սեւ որակնիօթ մը, որուն կոճակները քակուած էին և զորշագոյն բաճկոնակ մը: Պղինձէ ծանր չղթայ մը և իբր զարդ մետաղի կտոր մը՝ կ'ամբողջացնէին իր արդուզարդը: Իր քովը, աթոռի մը վրայ, ճաթոտած գլխարկ մը, գոյնը նետած վերարկու մը թափչէ ճմռթկուած օձիքով մը՝ լոյս մը չընէին իմ հետազօտութեանս համար: Յատկանշական զիմ մը չէի որոշեր, բայց ի կարմիր մագրէն և ծայրայեղ տեղադրութեան և նոյն իսկ վշտի արտայայտութեան մը, որ տարածուած էր զիմադիմերուն վրայ:

Եւրոպ չորսն իր սովորական աշխուժութեամբ մտածուես հատկաւ և նոյն իսկ ժպտեցաւ իտաղարկու ակնարկիս վրայ: Գլուխը երեքցուց:

— Բացայայտ է թէ, բառ, իր կեանքին մէկ շրջանին մէջ պարոնը ձեռական աշխատութիւններու պարագած է, թիտիտա կը քաշէ, ազատ որմնաղիբ է, Չինաստան դանտած է և վերջին տոններս շատ գիր գրած է: Աւելի բան մը չեմ գիտեր:

Մր. Փէյպէզ Ուիլսոնը աթոռէն ցաակեց, լրագիրը ձեռքը բռնած, և ընկերոջս նայելով, շփոթած գէմքով մը պոռաց:

— Յանուն Ատուածոյ, ինչպէս գիտէք ասոնք, Մր. չորսն: Ո՞վ բաւ ձեզի թէ ձեռքով աշխատած եմ: Իրա՛ւ է, նաւատորմին մէջ ասաղձագործ եղած եմ:

— Յայտնի բան մըն է, սիրելի պարոն: Չեր աջ ձեռքը ձա-

խէն առելի մեծ է զգալի կերպով, ինչ որ կ'ապացուցանէ թէ դնդերները աշխատութեան չնորհիւ զարգացած են:

— Բայց ինչէն գիտցաք թէ քթախոտ քաշելու սովորութիւն ունիմ ե թէ ազատ որմնադիր եմ:

— Ինչպէս գիտնալո՞ւ ձեզի բեկու նախատինքը պիտի չընեմ, վասն զի ձեր ընկերակցութեան բոլոր կանոններուն հակառակ, անոր նշանները կը կրէք, եռանկիւնը ե կարկիւնը, փողկապի առեղի ձեռով:

— Ա՛հ, ճիշդ է, մտքէս շէլ անցրներ: Հապա ինչէն գիտցաք թէ վերջին օրերս շատ գիր գրած եմ:

— Այն ատեն ինչ պիտի նշանակէր, ձեր այ թեւին վրայ, հինգ բթաշափ երկար սա փայլուն նշանը ե ձախ թեւին վրայ կարկտան մը այն տեղը, ուր ձեր արմուկը գրասեղանին վրայ կը հանդէշէր:

— Ո՛րքիչ հասկցաք թէ Չինաստան գացած եմ:

— Ինձի կուգայ որ ձեր այ գառտակին ճիշդ վերելք կառնուած ձուկը երկնային Կայսրութեան մէջ միայն կրնայ բլլալ: Կառնուած վրայ մասնաւոր ուսումնասիրութիւն մը քրած ե նոյն խոկ հրատարակած եմ: Զուկի թեփերու այդ փարդի գոյնը բոլորովին Չինաստանի յատուկ է: Երբ, ասկէ գառ, ձեր ժամացոյցի չղթային վրայ իբրեւ զարգ կախուած կը տեսնեմ չինական գրամ մը, ինձի կուգայ թէ կախարդ բլլալու պէտք չկայ գիտնալու համար թէ դուք այդ երկիրը գացած էք:

Մը. Ուելսըն կոչաօրէն խնդայ:

— Իրաւ որ, բոսա, ձեր մէթոտը գիտնալէ առաջ շատ ձարտար մէկը կը կարծէի ձեզ: Այդ մէթոտը շատ պարզ է վերջապէս:

— Կամայ կամայ կը կածրեմ, Ուոթսըն, բոսա. Հօլմըն թէ աղէկ չեմ ընեք բացատրութիւններ տալով: Իմ խեղճուկրակ համբաւս պիտի վտանգուի եթէ շարունակեմ այսքան անկեղծ բլլալ: Չէք կրնար գտնել ձեր բոսած ծանուցումը Մը. Ուելսըն:

— Վերջապէս գտայ, պատասխանեց, խոչըր մատով ցոյց տալով լրագրին սիւնակը, տնտեսակի ե առիկա ամբողջ

պատմութեան սկզբնաւորութիւնն է: Դո՛ւք կարգացէք, պարո՛ն:

Կրագիրը առի ձեռքէն ե հետեւեալը կարդացի:

«Կարմիր մարդոց ընկերակցութիւնը.— Լէպէնընցի (Բէն, Մ. Նահանգներ) հանգուցեալ էզէքիա Հօրքինսի կուսկին համեմատ, Միութեան մէջ նոր բաց պաշտօն մը կայ, որ շտաբաթը չորս սակի թոշակի մը իրաւունք կուտայ զուտ անուանական ծառայութիւններու համար: Բոլոր շիկաներ մարդիկը, որ մարմնով ու մտքով առողջ են ե Չ՛ աարեկանը անցուցած են, կրնան քնարութիւն: Իմեկ անձամբ Բշ., ժամը 11 քն, Տքնքէն Բօս, Միութեան Գրասենեակը, 7, Բօսս Բուրթ Զելիթ Աթրիթ»:

— Ինչ կը նշանակէ առիկա, բսի, այս տարօրինակ ծանուցումը երկու անգամ կարդալէ ետքը:

Հօլմըն ժպտեցաւ ե աթոռին վրայ շարժուած մը բրաւ: Առիկա ծայրայեղ գոհունակութեան նշան մըն էր իրեն համար:

— Առիկա սովորականէն դուրս բան մըն է, այնպէս չէ, բոսա: Եւ հիմա, Մը. Ուելսըն, ձեզի ե ձերիններուն վերաբերեալ բաները պատմեցէք մեզի: Ինչ եղաւ այս ծանուցումին ազդեցութիւնը ձեր ճակատագրին վրայ: Հաճեցէք, ասքո՛ւր, ձեր յուշատետրին մէջ գրել թերթին անունը ե թուականը:

— 1890 Ապրիլ 27ի «Մօքսիկի Բրօսիքը»ն է: Ասկէ երկու ամբն առաջու ան ինչդիր մըն է:

— Այո՛: Խօսքը ձերն է, Մը. Ուելսըն:

— Է՛ ուրեմն, կ'ըսէի ձեզ, Մը. Շէրլօք Հօլմըն, շարունակեց Ուելսըն յօնքերը պոստելով, թէ զբաւի վրայ փոխատուութեան պզտիկ գրասենեակ մը ունէի Բօսուրկ Սքուէլը: Կարեւոր գրասենեակ մը չէ ե վերջին տարիներս դժուարաւ երկու ծայրերը իբար կը բերէի: Երկու պաշտօնեայ ունէի: Ստիպուեցայ մէկը ձամբել ե երկրորդէն ալ հրաժարելու պիտի ստիպուէի եթէ այդ քարի տղան, արհեստար սովբելու համար, չհաւանէր քովս մնալ սովորական թոշակին կէտովը:

— Այդ հաճոյակատար երիտասարդին անունը ինչ է, հարցուց Շէրլօք Հօլմըն:

— Վինորնի՞մ Աբաուլաինկ կը կոչուի և առաջին տեսու-
թեանմբ կարծուածին չափ երթտասարդ չէ: Չեմ կրնար ըսել
սակաջն թէ քանի՞ տարեկան է, բայց առաջնակարգ պաշ-
տօնեայ մըն է, Մր. Հօլմս: Իրեն տուածիս կրկինը կրնայ
շահիլ դիւրութեամբ: Վերջապէս, եթէ դո՞ է, ինձի չիցար
որ փառասիրական զաղափարներ թելագրեմ իրեն:

— Ինքզինքնիդ երջանիկ համարելու էք որ լաւագոյն
պաշտօնեայ մը ունիք այդքան համեստ պայմաններով: Այդ
տարիքը ունեցող պաշտօնեաներուն մէջ հազուադէպ է գտնել
անոր պէս մէկը: Եւ կը հարցնեմ ինքնիրենս թէ որո՞ւ վրայ
սքանչանալու է աւելի, ձեր ծանուցումին թէ ձեր պաշ-
տօնեային վրայ:

— Իր թերութիւններն ալ ունի, ըսաւ Մր. Ուիլսըն:
Երբեք տեսած չեմ որ ուրիշ մէկը անոր չափ սէր ունեցած
ըլլայ լուսանկարչութեան վրայ: Աշխատութեան ժամերուն
մէջ կամայ մը կը փակելի գործիքով մը, նկուզին խորը
կ'իջնէ հողին մէջ բոյն չինող ձողաբլին պէս, իր «բլաք»ները
պատրաստելու համար: Ահա առիկ իր զլիաւոր թերութիւնը:
Սովէ դուրս, լաւ աշխատող մըն է և ամենափոքր չարասի-
րութիւն մը չունի:

— Կարծեմ թէ տակաւին ձեր քովն է, այնչէս չէ:

— Այո՛, պարո՛ն, միայն ասիկա և 14 տարու ստանակ
մը ունիմ, որ խոնամոցի գործերով կը զբաղի քիչ մը և
տունը կ'աւելի, վասն զի ես այրի եմ և ծնողք չունիմ: Երեքս
ալ խիստ հանդարտօրէն կ'ապրինք, պա՛րոն: Կը շահինք
այնչափ դրամ որչափ պէտք է տանիքի մը ներքեւ պատա-
պարուելու և մեր պարտքերը վճարելու համար, աւելի չէ:
Մեր կեանքին միօրինակութիւնը խզող առաջին բանը այս
ծանուցումը եղաւ: Աբաուլաինկ, — կը յեշիմ թէ այսօր
ճիշդ ութ օր կ'ընէ, — գրասենեակ եկաւ լրագիրը ձեռքը
բռնած:

— Ի՞նչ գծրախոտութիւն որ չիկահեր չեմ, Մր. Ուիլսըն,
ըսաւ:

— Ինչո՞ւ, հարցուցի:

— Ինչո՞ւ մի: Ահա առիկ պաշտօն մը կարմիր մարդոց

ընկերակցութեան մէջ: Ասիկա չնորձքով եկամուտ մըն
է ընդունուողին համար: Կարծեմ թէ ընկերակիցներու թիւէն
աւելի պաշտօն կայ, այնպէս որ վարիչները չեն գիտեր թէ
ի՞նչ ընեն դրամադրուիսը: Եթէ միայն մագերս կարենային
գոյն փոխել, աղուոր հատոյթ մը ձեռք կը ձգէի:

— Բայց ի՞նչ կը նշանակէ այդ պատմութիւնը, ըսի:
Դիտեցէք, Մր. Հօլմս, թէ ես շատ անասէր մարդ եմ: Գոր-
ծերը սուրս կուգան: Ուստի անհանդիստ ըլլալու պէտք չու-
նիմ: Եւ յաճախ ամբողջ շաբաթներ կ'անցընեմ առանց դրանս
ոնմէն դուրս ելլելու: Այս կերպով չեմ գիտեր թէ դուրսը
ի՞նչ կ'անցնի կը գառնայ: Եւ ամենափոքր լուրը շահեկա-
նութիւն մը ունի ինձի համար:

— Կազմիր մարդոց ընկերակցութեան խօսքը լսած էք
երբեք, հարցուց պաշտօնեան, աչքերը խոշոր խոշոր բանալով:

— Երբե՛ք:

— Շատ դարմանալի է, վասնզի դուք ալ կրնաք մատ-
նակցիլ:

— Ընկերներուն ի՞նչ կը վճարեն:

— Տարին գրէթէ 8000 Փրանք: Արդէն աշխատութիւնը
մեծ բան մը չէ և շատ արդեւ չըլլար մարդու մը ունեցած
ուրիշ զբաղումներուն:

Կրնաք խորհիլ թէ այս պատասխանին վրայ ուշադրա-
թիւնս լարեցի, վասնզի վերջին տարիներս գործերը փայլուն
չէին և ութ հազար Փրանքի դումար մը արհամարհելիք
բան մը չէ:

— Արդ ամէնը մանրամասնօրէն պատմեցէք ինձի, ըսի
Աբաուլաինկի:

— Է՛՛ ուրեմն, պատասխանեց ծանուցումը ցոյց տալով
ինձի, կը տեսնէք թէ ընկերակցութիւնը անդամ կը փնտռէ:
Ահա առիկ գրասենեակին հասցէն, որուն պէտք է դիմէք
աւելի ընդարձակ տեղեկութիւն առնելու համար: Սա միայն
կրնամ ըսել ձեզի թէ ընկերակցութիւնը հիմնուած է Ամե-
րիկացի ինքնատու մըրիտանաւորի մը՝ Էդէքիա Հօքսինսի կող-
մէ: Ինք ալ չիկահեր էր և շատ համակիր էր մեռնց, որ
այդ գոյնով մագերս ունէին, այնպէս որ, մեռած ատեն,

Երեւան հանեցին թէ իր անձուն հարստութիւնը թողած էր
հինգ յանձնաժողովներու, որոնց պաշտօնն էր կարօտ չիկա-
հեր մարդոց շահերուն ծառայել ըստածին նայելով, բա-
ւիճարած պաշտօն մըն է և աշխատութիւնը մեծ բան մը չէ:

— Բայց միջոնաւոր շիկահերներ հետամուտ եղած
ըլլալու են այս պաշտօնին, այնպէս չէ:

— Ձեր կարծածին չափ չեն, վասնզի Լոնտոնի բնակիչ-
ները և եփուն մարդիկը միայն կ'ընդունուին Այդ Ամերիկա-
ցին երիտասարդութեանը մեկնած էր Լոնտոնէն և չէր ու-
ղած ապերախտ ըլլալ վաղեմի քաղաքին հանդէպ: Պիտ-
տաւեցնեմ թէ բայց կամ դոց շիկագոյն մազեր ունեցող մար-
դիկը չեն ընդունուիր: Մէկ գոյն միայն կ'ընդունուի, հրօ-
գոյն ցոլքեր ունեցող շիկահերները միայն:

— Հիմա կրնաք ներկայանալ, Մր. Ուելլըն, եթէ կը
փափաքիք, բայց վերջապէս, 8000 Ֆր.ի համար թերեւս
չարժեք անհանդիստ ըլլալ:

— Ինչպէս կը տեսնէք, պարոններ, մազերս շատ շեշ-
տուած գոյն մը ունին: Ուստի ինձի կուզար որ մրցումի մը
մէջ ուրիշ մը աւելի հաւանականութիւն ունէի յաջողելու:
Վինսոնթ Սքաուլթինկ այնչափ լաւ տեղեկութիւն ունեցած
կ'երեւար ինձի որ չվարանեցայ հետ առնել զինքը, ցորեկուան
համար համար գրասենեակը գոցել տալէ հոք: Իրեն առա-
ջարկած արձակուրդէս ուրախանալով, ինձի հետ մեկնեցաւ և
ազգուեցանք դէպ ի լրացրին ցոյց սուած հասցէն: Երբէք
այդպիսի տեսարան մը պիտի չտեսնեմ այլ ես, Մր. Հօլմա:
Հիւսիսէն հարաւ, արեւելքէն արեւմուտք, քիչ մը կամրորակ
մաղ ունեցող 'անհասներ Լոնտոն եկած էին ծանուցումին պա-
տասխանելու համար: Ֆլիթ Սթրիթ շիկահեր անձերով ինձող-
ուած էր և Բօբս Բուրթ նարինջներով լեցուած կառքի մը
կը նստանէր: Երբէք պիտի չկարծէի թէ այդքան բազմաթիւ
շիկահեր մարդիկ կը գտնուին: Ամէն գոյներ ներկայացուած
էին, — յարգազոյն, լեմոնի գոյն, նարինջի գոյն, ադի-օի
գոյն, իրլանտական շունի գոյն ևն.: Բայց, ինչպէս ըստ էր
ինձի Սքաուլթինկ, քիչ կար այն շեշտուած չէկ գոյնէն, որ
խն է: Մրցակիցներուն թիւը տեսնելով, մրցումի մտնել

պիտի հրաժարէ: Բայց Արաուլթինկ չաղեց թողուլ որ
քաշուլտ: Ձեմ գիտեր թէ ինչպէս ըրաւ: Հրեց հրմշտկեց,
արմկեց, մինչեւ որ բաղմութեան մէջէն անցուց և տարու-
զիս գրասենեակ տանող սանդուղին գլուխը, որուն աստի-
ճաններուն վրայ իրարու կը բախէին վեր կլլող յուսալից
քաղմութիւնը և վար իջնողները, որոնք ախուր և յուսախար
էին: Վերջապէս բռնի անցանք և ներս մտանք:

— Այս սկզբնաւորութիւնը խիստ շահեկան է, ընդմիջեց
Հօլմա, մինչ իր յաճախորդը կանգ կ'առնէր և յիշատակները
կ'ամփոփէր ընթախտ քաշելով: Կ'աղաչեմ, չարունակեցէք
ձեր պատմութիւնը:

— Գրասենեակին մէջ կային փայտե քանի մը աթոռներ
և հաշուեանդան մը միայն, որուն ետև կը գտնուէր ինձմէ-
տաւելի շիկահեր մարդուկ մը: Իւրաքանչիւր թեկնածուի ըստ
մը կ'ըսէր անոր մօտեցած ատենը և դայն վարկարեկող թե-
րութիւն մը կը գտնէր միշտ: Ընդունելութիւնը նախապէս
կարծածին չափ դիւրին չէր երեւար ինձի: Վերջապէս կարգը
ինձի եկաւ: Մարդուկը իմ մասին աւելի նպատաւոր թուե-
ցաւ քան թէ ուրիշներուն: Նոյն իսկ դուռը գոցեց ստան-
ձին խօսելու համար մեզի հետ:

— Ձեզի կը բերեմ Մր. Ուելլընը, ըստ պաշտօնեան:
Անիկա պատրաստ է ընկերակցութեան մէջ մտնելու:

— Եւ անչուշա պահանջուած բոլոր յատկութիւնները
ունի, պատասխանեց միւսը: Ձեմ յիշեր որ մազերու այնչափ
կատարեալ գոյն մը տեսած ըլլամ:

Բայց մը ետ դնաց, որպէս թէ աւելի աղէկ փնտրելու
համար լոյսը: Աջ ու ձախ դիտեց ու աչքը մազերու անկած
նայեցաւ զիս վախճնելու ատարճան: Յետոյ, յանկարծ, ձեռքս
սեղմեց և իմ յաջողութեանս համար ջերմագին կերպով
չնորհաւ որեց զիս:

— Անիրաւութիւն մը պիտի ըլլայ, ըսաւ, եթէ վայր-
կեան մը իսկ վարանիմ ձեզ ընկերակցութեան մէջ մտցնելու:
Սակայն թողաարեցէք ինձի նախադուշութիւն մը, որ յու-
սամ թէ չի վիրաւորեր ձեզ:

Եւ այս ըսելով, մազերէս բուս մը բռնեց երկու ձեռ-

քերտըր և քաշեց աշնպիտի ուժղնութիւնով մը որ զգացած ցաւէս ահամայ ճիշ մը արձակեցի :

— Աչքերնիդ լեցաւ արցունքով , ըսաւ , վերջապէս ձգելով մաղերս : Կը տեսնեմ թէ խաբէութիւն չկայ գործին մէջ : Բայց կը հասկնաք թէ ստիպուած ենք ամենամեծ նախզգուշութիւններ ընելու , որովհետեւ երկու անգամ խաբուեցանք արդէն կեղծամներով և անգամ մըն ալ ներկով : Կրնայի պատմութիւններ ընել ձեզի , որոնք մեր խեղճ մարդկութիւնը ցոյց պիտի տային ցաւալի երեւոյթի մը տակ :

Այս միջոցին խօսակիցս պատահանին մօտեցաւ և բոլոր ոյժովը պոռայ բազմութեան թէ ընտրութիւնը կատարուած ընցած էր : Յուսարարութեան մըմունջ մը հեռեւեցաւ այս խօսքերուն և ամէն ոք իր տունը դարձաւ աւելի կամ նուազ ակնկոր :

Գլուխ գլխի մնացի տարօրինակ անձին հետ , որ խմբնէս ո՛չ նուազ չիկազոյն մաղեր ունէր :

— Իմ անունս Տընքէն Բօս է , ըսաւ , և մեր ազնիւ բարեբարին հիմնած ընկերակցութեան նպատաւորեալ անդամներէն մէկն եմ : Ամուսնացած , էք Մր . Ուիլսըն : Ընտանիք ունիք :

Իմ ժխտական պատասխանին վրայ , Մր . Տընքէն Բօսի դէմքը տարապայման կերպով խոժոռեցաւ :

— Ատուած իմ , ըսաւ ծանր դէմքով մը , շատ ցաւալի բան է ասիկա և կը ցաւիմ ձեզի համար , վասն զի նուիրարութեան նպատակն է մշտնջենաւորել չիկաներ գլուխները և անոնց թիւը աւելցնել : Շատ ցաւալի է որ ամբարիւէք :

— Կարգը ինձի եկաւ , Մր . Հօլմս , վշտահար դէմք մը առնելու , տեսնելով որ այս պաշտօնը պիտի իսուսափի ձեռքէս : Բայց պահ մը խորհելէ ետք , գործակատարը հաւաստեց թէ այդպէս ըլլալով հանդերձ պիտի ընդունուէի :

— Եթէ ուրիշ մը ըլլար , թերևս պիտի չհաւանէինք այս շնորհին , բայց ձեր մաղերը ա՛յնպիսի հիմանալի եւ հազուադէպ կարծրութիւն մը ունին որ բացառութիւն մը պիտի ընենք ձեզի համար : Կրնաք անմիջապէս պաշտօնի ձեռնարկել :

— Ահաւասիկ ասիկա կը շփոթեցնէ զիս , ըսի : Իմ արհեստս շատ քիչ պարագայ ժամեր կը թողու ինձի :

— Օ՛հ , այդ մասին հող մի՛ ընէք , Մր . Ուիլսըն , ըսաւ Վիլսընը Սրաուլտինի , ես յանձնառու կ'ըլլամ ձեր գործերը տեսնելու և ի հարկին ձեր տեղը բռնելու :

— Ո՞ր ժամերը կը յարմարին ձեզի :

— Ես ձեզի պէտք ունիմ առտուան ժամը 10էն մինչեւ կէս օրէ ետք ժամը 2 :

Պէտք է դիտնաք , Մր . Հօլմս , թէ զգաւի վրայ փոխառութիւն ընող մը յաճախ կը զբաղի իրիկունները և մատնաւորապէս հինգշաբթի և ուրբաթ օրերը , որոնք վճարումէ օրերը կը կանխեն : Ուստի ուրախ էի որ առտուան համար շահաւոր զբաղում մը գտած էի և զիտէի թէ իմ բարի պաշտօնեաս իմ գործն պիտի տեսնէր յաճախորդներու մօտ : Պատասխանեցի թէ որոշուած ընցած է և հարցուցի թէ ի՞նչ թոշակ պիտի վճարուի :

— Շարաքը հարիւր ֆրանք , պատասխանուեցաւ ինձի :

— Ընելիք ի՞նչ գործ կայ :

— Բարբովին երկրորդական բան մըն է :

— Ատով ի՞նչ բան կ'ուզէք :

— Ի՛ ուրեմն , ամէն բանէ առաջ կը պահանջուի որ գրասենեակէն , կամ գոնէ տունէն գուրս չելլէք որոշուած ժամանակամիջոցին մէջ : Այս կանոնին մէջ զանցառութիւն մը գործենուդ պէս ձեր պաշտօնը կը կորսնցնէք անվրէպ : Կտակազիրը կը պնդէ այս պայմանին վրայ , զոր ամէն ընկեր պէտք է յանձնառու ըլլայ գործադրելու :

— Չորս ժամը շուտով կ'անցնի : Կ'ընդունիմ , ըսի :

— Յիշեցէք թէ ո՛ր եւ է արգարացում չենք ընդունիր , ըսաւ Մ . Տընքէն Բօս , ըլլա՛յ հիւանդութիւն , գործ կեն : Պէտք է հոս մնա՛ք ապա թէ ոչ պաշտօնիդ կը կորսնցնէք :

— Ի՞նչ աշխատութիւն կը պահանջէք ինձմէ :

— «Բրիտանական Համայնագլխաբան»ին ընդօրինակութիւնը : Ահաւասիկ առաջին հատորը սա մամուլին տակ է : Մեկանը , զրիչները և ծծուները դուք պիտի հայթայթէք : Իսկ մենք պիտի հայթայթենք սա սեղանը և սա աթոսը : Վտղը գալու պատրաստ էք :

— Անշուշա, պատասխանեցի:

— Այն ատեն ի տեսութիւնս, Մթ. Ուիլյամըն: Թոյլ սուէք որ անգամ մը եւս շնորհաւորեմ ձեզ այն կարեւոր պաշտօնին համար, զոր ձեռք բերելու երջանակութիւնը ունեցաք:

Հրաժեշտ առաւ ինձի և ես պաշտօնեայիս հետ մեկնեցայ: Այս անակնկալ շահք խելքս գլխէս առած էր:

Ամբողջ օրը անոր վրայ մտածեցի և իրիկուն եղած ատեն աւտուան խանգաժութիւնը չունէի արդէն, կարծելով թէ խարէութիւն մը կամ խարդախութիւն մը կայ գործին մէջ: Բայց ի՞նչ նորատակաւ: Ահաւաստի տարկաւ անհասկնալի կ'երեւար ինձի: Միւս կողմէ այդպիսի կասկի մը շափ անհաւանական ի՞նչ կար: Կամ թէ կարելի էր այդքան մեծ դուժար մը տալ («Բրիտանական Համայնագիտարան») ի ընդօրինակութեան պէս պարզ աշխատութեան մը համար: Ուստի գիտ քաջաբերելու մտքով վիճարնդ Սքաուլթինկի բոլոր ըրածներուն հակառակ, պառկած ատենս որոշած էի հրաժարիլ պաշտօնէս: Այսու հանգերձ, արթնցած ատենս, փորձուեցայ երթալ տեսնել թէ ինչիքը ի՞նչ բանի վրայ կը դառնար և պզտիկ չի՞ մը մեղան, գրիչ մը և եօթը թերթ թուղթ առնելով ուղղուեցայ Բօթսքուրթ:

Հոն մեծապէս ուրախ եղայ տեսնելով որ կասկածելի բան մը չկար: Սեղանը տեղն էր և Մթ. Տընքէն Բօս ինձի կը սպասէր տեսնելու համար թէ աշխատութեան պիտի սկսէի լրջօրէն: Նախ Ա. գիրէն սկսել տուաւ ինձի և քովէս հեռացաւ, ատեն ատեն գալով և սուսգելով թէ ամէն բան կարգին էր: Ժամը Չին հրաժեշտ առաւ ինձի, շնորհաւորեց զիս արագ գրելուս համար և դուռը վրայէս գոցեց:

Ստիկա, Մթ. Հօլմս, այսպէս շարունակուեցաւ ամէն օր մինչեւ շարաթ մը: Ծարաթ օր անօրէնը ներս մտաւ և 100 ֆրանք գրաւ առջևս իբրև աշխատութեանս գինը: Այսպէս եղան նաև յաջորդ երկու շաբաթները: Ամէն առտու ժամը 10ին գրասենեակ կը հասնէի և ժամը Չին կը մեկնէի: Գիշ Քիշ Մթ. Տընքէն Բօս նուազ դարձօն հսկողութիւն մը ի գործ դրաւ վրաս: Առտուն մէկ անգամ միայն եկաւ: Յետոյ այլ ևս բնաւ չեկաւ: Իսկ ես, ինձի տրուած հրամանին հաւա-

արկիմ մնալով, չէի համարձակեր գրասենեակէն դուրս ելել նոյն իսկ բազմ մը: Այնքան կը վախնայի որ թերութեան մէջ կը գտնուիմ ու այսպէս կը կորսնցնեմ լաճնօրէն վարձատրուած պաշտօն մը:

Ութը շաբաթներ անցած էին: Յաջորդաբար ընդօրինակած էի արբայ, արուեստ, Ատտիկէ, մէկ խօսքով մեծ մասը այն բաներուն, որոնք (Ա)ով կ'սկսէին: Բաւական թուղթ սեւցուցած էի: Դարակին մէկ յարկը ընդօրինակութիւններովս լեցուցած էի գրէթէ և քիչ մը անապարելով կը յուսայի սկսիլ Բ. գիրը, երբ ամէն բան տակնուվրայ եղաւ յանկարծ:
— Իրա՛ւ:

— Այո՛, պա՛րոն: Այս առտու, ըստ սովորութեան ժամը 10ին գրասենեակս գացի: Դուռը գոց գտայ և տախտակին լրաց փակցուած էր սա ծանուցումը: Դուք կարդացէք:

Կարմիր մազերով մարդը մեզի տուաւ նամակի թուղթի չափ խոշոր խաւաքարաի կտոր մը, որուն վրայ հետևեալ տողերը գրուած էին.

«Շիկահեր մարդոց ընկերութիւնը լուծուած է, 9 Հոկտ. 1890»:

Ծանուցումը կարդալով, Շէրլօք Հօլմս ու ես բնազդաբար նայեցանք մեր խօսակցին վշտահար դէմքին: Եւ գործին կատակերգական կողմը ուրիշ ամէն նկատումի յաղթելով, երկուքս ալ աղմկալի կերպով խնդացինք:

— Ասոր մէջ ինչպիսի բան մը չեմ տեսներ, ըսաւ մեր սցեկուն բարկութիւնէն կարմրելով: Եթէ պիտի հեգնէք, ուրիշ անկ երթամ:

— Ո՛չ, ո՛չ, պտուց Հօլմս, ստիպելով դախ նստիլ արժանի վրայ, ուրկէ ելած էր արդէն: Իրա՛ւ, այս գործը ինձի համար ծանրութիւնովը ոսկի կ'արժէ: Շատ նար և շատ հեքնատիպ է: Բայց դուք ալ ինձի հետ պիտի ընդունիք թէ այս գործը զուարճալի կողմ մը ունի: Հիմա լուրջ լլլանք: Ի՞նչ ձեռնարկներ ըրիք երբ այս խաւաքարտը գտաք գրան լրաց:

— Կեցած անկա գամուեցայ մնացի, պա՛րոն: Ի՞նչ ընելու էի գիտեր: Դրացններուն քով գացի: Աջ ու ձախ հարցում-

ներ ըրի: Մէկը չկրցաւ ամենագոյգն տեղեկութիւն մը տալ ինծի: Վերջապէս դացի տանտիրոջ մօտ որ արկղակալ մըն է և գետնայարկը կը բնակի: Հարցուցի թէ շիկահեր մարդոց ընկերակցութեան ի՞նչ եղած ըլլալը զիտէր: Բնաւ ինծի թէ այդ տեսակ ընկերակցութեան մը խօսքը լուծ չէր բնաւ: Այն ատեն Մր. Տընքէն Բօսի վրայ խօսեցայ: Այս անունը բոլորովին անծանօթ էր իրեն: Բայց վերջապէս 4 թիւ դրոստանեակին պարտնը ո՞վ է, ըսի:

— Ի՞նչպէս, շիկահեր մարդը:

— Այո՛:

— Օ՛հ, փոտտարան Ուիլերմ Մօրիսին համար էք: Անիկա գրասենեակ վարձած էր սպասելով միայն որ իր նոր գրասենեակը պատրաստուի: Երէկ փոխադրուեցաւ:

— Մեր կրնամ գտնել զինքը:

— Հասցէն սա է. — 17, Գինկ Էտուրրա Սթրիթ, Սէյնթ Բօլի մօտ:

— Անմիջապէս հոն գացի, Մր. Հօլմս, բայց փոխանակ Մր. Մօրիսի իմ դէմս գաայ արհեստական ծնկոտկրի գործարան մը և ո՛չ ոք կը ճանչնար ո՛չ Մր. Ուիլերմ Մօրիսը ոչ Մր. Տընքէն Բօսը:

— Այն ատեն ի՞նչ ըրիք, հարցուց Հօլմս:

— Սաքս Քօպուրկ Սքուէյրի գործատեղիս դարձայ և խորհուրդ հարցուցի պաշտօնեայիս, որ ուրիշ բան չկրցաւ ընել բայց եթէ յորդորել զիս որ համբերեմ, աւելցնելով թէ հաւանաբար նամակ մը պիտի ստանայի: Կը հասկնաք թէ ասիկա բաւական չէր ինծի համար, Մր. Հօլմս: Այդպիսի պաշտօն մը կորսնցնել չէի ուզեր առանց ասդին անդին փազելու: Եւ որովհետեւ լսած էի թէ դուք կը հաճիք ձեր օժանդակութիւնը ընծայել վժուարին կացութեան մէջ գտնուող խեղճ մարդերու, ուղղակի ձեզի եկայ:

— Եւ աղէկ ըրիք, պատասխանեց Հօլմս: Ձեր գործ խիստ շահեկան է: Ուրախ պիտի ըլլամ զայն լուսարաններու աշխատելով: Ձեր պատմութեան համեմատ, կ'երեւակայիմ թէ բոլոր ատնք նախապէս կարծուածէն աւելի լուրջ և աւելի ծանր են:

— Արդարեւ լուրջ է, մրմնաց Մր. Ուիլերմ: Մտածեցէք անգամ մը, շարաթը չո՞րս ոսկի կորսնցնել է ասիկա:

— Ձեր մասին, դիտել տուաւ Հօլմս, չեմ կարծեր որ այս արտասովոր ընկերակցութենէն գտնուատելու պատճառով ունենաք: Բնդհակառակը 30 ոսկի աւելի ունիք, առանց հաշուելու այն կատարեալ գիտութիւնը, զոր կրցաք ձեռք բերել «Ա»-ով սկսող բառերու վրայ: Հետեւապէս բան մը կորսնցուցած չէք:

— Անշո՛ւշտ, պա՛րտն, բայց կ'ուզէի երեւան հանել թէ ո՞վ են այս մարդիկը և ի՞նչ էր իրենց նպատակը այս խոզը խաղալով ինծի, եթէ գործին մէջ խաղ մը կայ: Ամէն պարագայի մէջ ասիկա 32 ոսկիի նստաւ իրենց:

— Պիտի ջանանք այս մասին տեղեկութիւն հաղորդել ձեզի: Եւ նախ թող տուէք որ երկու կամ երեք հարցում բռնեմ ձեզի, Մր. Ուիլերմ: Ձեր պաշտօնեան է որ առաջին անգամ ձեր ուշադրութիւնը հրաւիրեց ծանուցումին վրայ, այնպէս չէ: Որչափ ժամանակէ ի վեր ձեր ծառայութեան մէջ էր անիկա:

— Գրէթէ ամիսէ մը ի վեր:

— Ի՞նչպէս գտաք զայն:

— Լրտզրին մէջ հրատարակած մէկ ծանուցումիս պատասխանած էր:

— Մինակ ի՞նք ներկայացաւ:

— Ո՛չ, 12ի չափ անձեր ներկայացան:

— Ինչո՞ւ ատոր նախապատուութիւն տուիք:

— Վասն զի իր պահանջումները համեմատ էին:

— Սովորական թոշակին կէտը ընդունեց:

— Այո՛:

— Կը հաճիք այդ վիստընդ Սրաուլտինկը նկարագրել ինծի:

— Կարճահասակ, ուժեղ և իր շարժումներուն մէջ խիստ վառվռուն մէկն է և մօրուք չունի, թէեւ 30ի մօտ է: Ընկալին վրայ սպի մը ունի, որ «ասիտ»ի մը այրուածքէն առաջ եկած է:

Հօլմս, որ շատ յուզուած էր, ամուսին վրայ շարեւեցաւ:

Երկրօք Հօլմս 1



— Մաքէս կ'անցնէր, ըսաւ : Դիտա՞ծ էք բնաւ որ ա-
կանջները ծակած ըլլան, որպէս թէ օդ անցընելու համար :

— Ճի՛շդ, պարս'ն : Ինծի ըսաւ թէ պո՛հեմուհի մը ծա-
կած էր ալկանջները, երբ ինք լակոտ մըն էր տակաւին :

— Է՛հ, ըսաւ Հօլմն դարձեալ փռուելով ամուսին վրայ
և իր խորհրդածութիւններուն մէջ թաղուելով նորէն : Տա-
կաւին ձեր քո՛փն է :

— Օ՛հ, անշուշտ, պարս'ն : Ետ թափուեցայ իրմէ :

— Ձեր բացակայութեան միջոցին ձեր գործերով զբա-
ղա՞ծ է :

— Մեզազրելի արարքի մը մէջ գտած չեմ գինքր, պա՛-
րսն : Արդէն շատ յաճախորդ չըլլար առտուները :

— Լա՛ւ, Մր. Ուիլքըն, ուրախ պիտի ըլլամ մէկ կամ
երկու օրէն տալու որութիւնս յայտնելով ձեզի այս ամէնուն
վրայ : Այսօր չարաթ է, կը յուսամ թէ երկուշաբթի օր յու-
ժամ մը ձեռք պիտի բերենք :

— Է՛, Ուիլքըն, ըսաւ Հօլմն, երբ մեր այցելուն մեկնե-
ցաւ, ինչ կը խորհիք ասոր վրայ :

— Ինքքս չի հասնիր, պատասխանեցի անկեղծօրէն : Ետս
խորհրդաւոր գործ մըն է ասիկա :

— Յիշեցէք ընդհանուր կանոնը, ըսաւ Հօլմն : Բան մը
ս'ըջտի անհեթեթ է, նոյնչափ նուազ խորհրդաւոր է : Արո-
չիչ գիծեր չունեցող հասարակ սփիւններն են որ ճշմարտապէս
առեղծուածային են : Ինչպէս որ հասարակ զէմք մը աւելի
զժուար է նոյնացնել քան ուրիշ մը : Բայց պէտք է որ աճա-
պարեմ և վերջացնեմ այս գործը :

— Ի՛նչ է ձեր ծրագիրը, հարցուցի :

— Ետս ծիսել, պատասխանեց : Երեք սիկառ պէտք է
ինծի այս խնդիրը լուծելու համար և կը խնդրեմ ձեզմէ որ
յիստէն վայրկեան չխօսիք ինծի հետ :

Ասոր վրայ Հօլմն իր ամուսին մէջ կծկուեցաւ իր փոխ
ձուպերը հանելով մինչեւ արծիւի քիթը ու այսպէս մնաց
երկար ատեն, աչքերը դոց, սև հողէ ծիսամորջը բերանը :
Չանկէա այս վիճակին մէջ տեսնողը պիտի կարծէր թէ տա-
րօրինապէս ծուռ կառց ունեցող անսովոր թռչուններէն
մէկն է :

Կարծած էր թէ կը քնանար ու ես այ կ'սկսէի մրափել,
երբ յանկարծ ակնաբն վրայ ոտուս մը ըրաւ մէկէն ի մէկ
որոշում մը առող մարդու մը պէս և ծխամորջը վառարանին
վրայ դրաւ :

— Սարաղաթ այսօր կէս օրէ ետք պիտի նուազէ Աէյնթ
ձէյմն Հօլի մէջ, ըսաւ : Կը կարծէ՞ք, Ուիլքըն, թէ ձեր յա-
ճախորդները կրնան քանի մը ժամ պէտք չունենայ ձեզի :

— Այսօր ընելիք գործ մը չունիմ : Դիտէ՞ք թէ զբա-
ղումներս շատ չեն բնաւ :

— Այն ատեն գլխարկիդ առէ՞ք ու եկէ՞ք : Ետս պիտի
անցնիմ միջնաքաղաքէն, ուր պիտի կրնանք ձաշել : Ետս
դահանդէսին յայտադիրը շատ պերմանական երաժշտու-
թիւն կը ծանուցանէ մեզի : Դիտէ՞ք թէ ս'ըբան կը նախա-
պատուեմ զայն ուրիշ ամէն երաժշտութեան : Անիկա մաս-
նաւորապէս այսօր պիտի սրտաշաճի իմ հոգեկան վիճակիս :
Եկէ՛ք :

Քանի մը վայրկեան ետք թիւնէլը մեզ կը տանէր Օլ-
տերակէյթ, ուրիշ այլ եւս կարճ ճամբորդութիւն մը ունե-
ինք մինչեւ Սաքս Բօպուրկ Սքուէյր, առտուն մեզի պատ-
մուած տարօրինակ արկածին թատերապարը : Ազտոտ, սեղմ,
սղորմելի և միեւնոյն ատեն յառակնոտ երեւոյթով անց մըն
է, որուն վրայ կը նայէին աղիւսէ երկյարկ տուները : Ասոնց-
մէ իւրաքանչիւրին առաջքը կը գտնուէր վանդակօրում մը
սրաշաղկապուած հողամաս մը ուր նիհար մարմանդ մը և քա-
նի մը սարդենիներ գժուարաւ կ'աճէին սև թանձր ծուխով
մը ապակեանած միջնադարի մը մէջ : Երեք սիկեզօ գունտեր և
թխադոյն նշանատախտակ մը, որուն յարակին վրայ ձերմակ
գլխերով կ'երեւէին « Ժօպէզ Ուիլքըն » բառերը, ցոյց տուին
մեզ թէ անկիւնի տունը ճիշդ այն էր, ուր կը գտնուէր մեր
չիկահեր յաճախորդին գործատեղին : Եէրբօք Հօլմն կեցաւ
խանութին առջեւ ու քննեց զայն, միեւնոյն ատեն գլուխը
երերցնելով : Կարծես թէ խորթափանց աչքը, որ կը փայ-
լէր իր քթի թող արտեւանուսքին տակ, կը ջանար պատերէն
անցնել : Բարեկամս դանդաղօրէն շառաճացաւ, յետոյ ետ
զարձաւ մինչեւ փողոցին անկիւնը միշտ տուներսն նայելով
ամենամեծ ուշադրութեամբ : Վերջապէս դարձաւ փոխա-
տուին մօտ, գաւազանի երկու կամ երեք ուժգին հարուած-
ներ տուաւ քարայտակին վրայ և գրասենեակին դուռը

գարկաւ : Աւշիմ դէմքով և ամիլուամ երեսով երիտասարդ մը դուռը բացաւ և ներս հրաւիրեց :

— Շնորհակալ եմ, ըսաւ Հօլմս : Միայն կ'ուզէի հարցնել ձեզ թէ հոսկէ Սթրէնտ կարճ ճամբան ո՞րն է :

— Աջ կողմի երրորդ և ձախ կողմի չորրորդ փողոցը մտէք, պատասխանեց պաշտօնեան կարծօրէն, դուռը փակելով :

— Այս տղան չարածձի ո՞րն է, ըսաւ Հօլմս ճամբան գացած ատեննիս : Լոնտոնի մէջ երեք հոգի միայն կը ճանչնամ, որոնք կարող են քար հանել իրեն : Մանաւանդ յանդգնութեանը համար զիւրաւ երրորդ տեղը պիտի տայի իրեն այս չորտերուն մէջ : Սրդէն ասոր խօսքը լսած եմ :

— Անշուշտ Մր. Ուիլյամսի պաշտօնեան կարեւոր դեր մը ունի շիկահեր մարդոց ընկերակցութեան այս գաղտնիքին մէջ, ըսի : Գրաւ կը դնեմ թէ զինքը տեսնելու համար միայն ձեր ճամբան հարցուցիք անոր :

- Զինքը տեսնելու համար չէ :
- Այն ատեն ի՞նչ բանի համար է :
- Իր տարբարին ծուկները տեսնելու համար :
- Ի՞նչ տեսար :
- Ինչ որ կը սպասէի տեսնել :
- Ինչո՞ւ ձեր գաւազանովը քարայտառակին գարկիք :
- Միբելի տաքը ո՞րս, զիտելու և ո՞չ թէ խօսելու վայրկեանն է : Մենք լրտեսներ ենք թշնամի երկրի մէջ : Ահաւասիկ զրէթէ, գաղափար մը կազմեցինք Սաքս Քօպուրկի Աքուէյրի վրայ : Հիմակ այդ հրապարակին հետեւի մասը քննենք :

Փողոցը, ուր մտանք Սաքս Քօպուրկի քիչ յաճախուած հրապարակէն բաժնուելով, կրնայ բաղդատուել հրապարակի մը հետ, այսինքն ճիշդ այն է ինչ որ է կտաւի մը հակառակ կողմը երեսին հետ բաղդատումը : Միջնաքաղաքին գլխաւոր պողոտաներէն մէկն է, անոնցմէ, որոնք հիւտիսէն արեւմուտ կ'ուզողին և ամէնէն աւելի երթեւեկ ունին : Ճամբան խափանուած էր որպէս թէ քաղաքին ամբողջ շարքերութիւնն հոն կեդրոնացած էր ելլող և իջնող կրկին հոսանքներով մինչ մայթերը խճողուած էին անցորդներով : Բացարձակապէ՛

անկարելի կ'երեւար որ այդ փողոցին մէջ դանուած պերճ վաճառատունները և առեւտրական մեծ գործակալութիւնները եւք ունեցած ըլլային այն սղորմելի և քիչ յաճախուած հրապարակին վրայ, ուրկէ հեռացած էինք :

— Տեսնենք, ըսաւ Հօլմս անկիւնը կենալով և վաճառատուններու շարքին նայելով, պէտք է որ յիշեմ թէ ի՞նչ կարգով շարուած են անոնք : Գրեմ թէ հին մայրութիւնս է ջանալ որ հիմնովին ուսումնասիրեմ Լոնտոնը : Ահաւասիկ նախ ծխախմոր Մօրթիմըրը, յետոյ լրագրամատիս խոսնութիւն, արուարձանի և միջնաքաղաքի պանքային Քօպուրկի մասնաձեւը, Բուսակերներու ճաշարանը և Մարք Ֆէրէյէնի միտերանցը կառքերու շինութեան համար : Ասիկա մեզ կը տանի մինչև միւս վաճառատուններու շարքը : Այսչափը բաւական է հիմա, աս'քզոր, աղէկ աշխատեցանք : Քիչ մը դրօնաւենք : «Մանտիլ» մը, գաւաթ մը խմուէ և յետոյ ճամբայ ելլենք զէպ ի երաժշտանքներու աշխարհը, ուր ամէն բան անուշ, փափուկ, ներդաշնակ է և ուր պիտի չգտնենք շիկահեր յաճախող մը, որ մեզ ճանձրացնէ իր անձամ խօսքերով :

Շէքրօք Հօլմս բարեկամս խանդավառ երաժշտանք մը չէր լսի, այլ նաև ճարտար նուազածու մը և վաղեմի նուագան մը : Անտղ լէս օրէ ետք անցուց իր նստարանին վրայ, իր երկար և նորը մատներովը չափ տալով մեղմու և ամենակատարեալ երջանկութիւն վայելելով : Ի՞նչքա խաղաղ ու հանգարտ մպիտով մը կը գաւաթանար և աչքերը նուագուն և երազային արտայայտութիւն մը կ'աննէին : Այլևս ոչինչ կը մտար ոտիներ երեւան հանող նրբամիտ և անողք ստախկան Հօլմսէն, որ իր աշխոյժ և խորթափանց մարքին չնորհիւ ստախկաններու առաջին կարգին վրայ կը գտնուէր : Այս տարօրինակ անձին բնութեան երկուութիւնը կը հաստատուէր ըստ կարգի : Իմ կարծիքովս, Հօլմսի ծայրայեղ ճշդապահութիւնը և իր խորամանկութիւնը հակազդեցութիւնն էին միայն բանաստեղծական և հայեցողական հոգիի այն վիճակին դէմ, որ կը ձգտէր զինքը գրաւել : Բայց իր բնութեան առաձգականութեան չնորհիւ ծայրայեղ նուազումը մը չուտով կ'անցնէր լախիլոզ կորովի մը :

Իրաւամ էի որ երբեք ճշմարտապէս աւելի զարհուրելի եղած չէք որչափ երբ քանի մը օր փռուած մնացած էր իր թիկնաթոռին մէջ: Յանկարծ հետապնդումի կիրքը կը դրամուէր զինքը և այն ատեն իր արամաբանութեան սյծը ա՛յն աստիճան էր որ հասարակութիւնը; իր մէթոսը չգիտնալով յայտնատեսութիւն կը նկատէր ինչ որ պարզ հետեւութիւն էր միայն և կը հարցնէր ինքն իրեն թէ այս մարդը մէրկ կըրցած էր քաղեղ իր նմաններուն ոչնեցածէն աւելի զերաս զանց գիտութիւն մը: Այդ կէս օրէն ետքը, Աէյնթ ճէյթն չօրի երաժշտութեամբ գրառուած տեմնելով զինքը, կը նախատեսէր թէ դժուարին քառօրդ ժամ մը պիտի անցընէին ա՛նոնք, զորս պիտի հետապնդէր:

— Տո՛ւն պիտի գառնար, սորդո՛ր, ըսաւ ինծի նուազանգէտէն ելլելով:

— Այո՛, ուրիշ աւելի աղէկ բան մը չունիմ ընելիք:

— Գալով ինծի, ես քանի մը ժամ շատ զբաղած պիտի ըլլամ: Քօպուրկ Աքուսըրի այս գործը շատ ծանր է:

— Ինչո՞ւ շատ ծանր է:

— Վասն զի կը գանուինք ոճիւրի մը առջեւ, որ կը պատրաստուի: Ամէն պատճառ տնիմ կարծելու թէ ճիշդ ժամանակին պիտի արդիւնքը զայն: Բայց պէտք է աճապարենյ մանաւանդ որ այսօր չարաթ է: Կրնա՞մ ձեր օժանդակութեան վրայ յայս դնել այս իրիկուն:

— Ժամը քանիին:

— Տասնին:

— Լա՛ւ, այդ ժամուն ձեր տունը պիտի ըլլամ:

— Միայն թէ, սօքդո՛ր, հոգ տարէք ստորճանակնիդ տոնելու: Թեքիւս վտանգի մը կնխարկուինք:

Շէրլօք չօրմն ձեռքովը հրաժեշտի շարժում մը ըրաւ ինծի, ետ դարձաւ և իսկոյն անհետացաւ բազմութեան մէջ:

Չեմ կարծեր թէ ուրիշ մը աւելի անխելք ըլլամ և սակայն ստորադատութեանս զգացումը միշտ կը ջախջախէ զիս, երբ կը գանուիմ Շէրլօք չօրմնի առջեւ:

Այստեղ պատմած դործիս մէջ անոր լսածը ե՛ս ալ լսեցի, անոր տեսածը ե՛ս ալ տեսայ և սակայն անիկա բացորոշապէս

կը տեսնէր ո՛չ միայն ինչ որ պատահած էր, այլ ինչ որ պիտի պատահէր հոն ուր կնծի համար ամէն բան շփոթ և արատոց էր: Քէնտինկլթրնի տունս դառնալով, կը վերակադմէի այս արկածը («Համայնագիտարան») ի ընդօրինակիչին տարօրինակ պատմութեանէն մինչեւ մեր պտոյտը Սաքս Քօպուրկ Աքուէրթ թագին մէջ: Չարաշուք բառերը, որոնց վրայ Շէրլօք չօրմն բաժնուած էր ինձմէ, միաքս կուղային: Ի՞նչ պիտի ըլլար այդ դիչերային արշաւանքը և ինչո՞ւ զէնք առնէի: Ի՞նչ էր մեր ժամագրութիւնը, մեր նպատակը: Չօրմն հասկցուցած էր ինծի թէ այդ փաղաշուք պաշտօնեանս վտանգաւոր մարդ մըն էր, սճիր մը գործելու կարող մարդ մը, քայց... ի գուր կը փորձէի հասկնալ: Եւ այս անցաջողութեան առջեւ, կը ջանայի խուսափիլ այդ մտածումէն, սպասելով որ մեր դիչերային պտոյտը լուծու՞մ մը բերէր ինծի:

Ժամը Դնը քառօրդ կ'անցնէր երբ տունէս դուրս ելայ դարաստանին և Օքսֆորտ Սթրիթի մէջէն Պէյքըր Սթրիթ երթալու համար: Երկու կտուք տեսայ Շէրլօք չօրմնի դրան առջեւ ու երբ նօքանցքը մտայ, քանի մը ձայնիւր լսեցի որոչապէս: Տեսայ որ Չօրմն խիստ ոգեւորեանց խօսակցութիւն մը կ'ունենար երկու հոգիի հետ, որոնց մին՝ Բէթթը ձօնս՝ պաշտօնական ստիկան էր, մինչ միւսը՝ երկայնահասակ, նիհար, կախազանցու մարդու գէմքով մը, մաշած ուէղնկոթով մը և փայլուն գլխարկ մը ձեռքը, բոլորովին անճանօթ էր ինծի:

— Ա՛հ, ահաւտիկ ամբողջացանք, ըսաւ Չօրմն իր բաձկնը կոճկելով և զգեստակալէն վար պոնելով իր որսի ծանր պարկը: Ուօթսը՛ն, կարծեմ թէ կը ճանչնաք Մր. ձօնոր, որ ստիկանութեան պաշտօնատան կը պատկանի: Թոյլ տուէք որ ներկայացնեմ ձեզ Մր. Մէրիուօթթը, որ այս դիչերունս մեր արշաւանքին մէջ պիտի ընկերանայ մեզի:

— Ինչպէս կը տեսնէք, սորդո՛ր, տակաւին զոյգ շուտնորու պէս կ'որսանք, ըսաւ ձօնս ինքնահաւան շեշտով: Մեր բարեկամը, որ հոս ներկայ է, առաջ նետուելու մէջ որանչելի է, բայց լաւ շունի մը պէտք ունի:

— Կը յուսամ թէ ասիկա շինճու գրոյց մը չէ, ըսաւ Մր. Մէրիուօթթը տիրօէն:

— Վտանաւթիւն ունեցէք Մր. Հօրմնի վրայ, ըսաւ սուրհանը հանդիսաւոր շեշտով մը: Անիկա սեփական մէթոս մը ունի, որ, իմ կարծիքովս, քիչ մը շատ վերացական և մտացածին է, բայց գաղանի ոտիկանի մը խնորը կայ անոր մէջ: Պէտք է աւելցնեմ թէ, մէկ կամ նոյն իսկ երկու անգամ օրինակի համար, Շօրոյի ոճրին և Ակրայի գանձին վերաբերեալ գործերուն մէջ անիկա աւելի մօտ էր ճշմարտութեան քան ոտիկանութիւնը:

— Օ՛հ, կը հաւատամ ձեր խօսքին, Մր. ձօնս, ըսաւ օտարականը ակնածանքով, բայց շարաթ օրուան ուխդոս (չախազ) վրայ կ'երթայ, և սահկա 28 տարիէ ի վեր առաջին անգամը պիտի ըլլայ:

— Կը կարծեմ թէ, ըսաւ Շէրքօր Հօրմն, այս իրիկուն աւելի մեծ խազ մը պիտի խաղաք, վասն զի խաղաղքամը 30,000 սակի պիտի ըլլայ ձեզի համար, Մր. Մէրիւօթըր, իսկ դուք՝ ձօնս, պիտի ձերակալէք ձեր փնտած մարդը:

— Ձօն Քլէյ, մարդասպանը, գողը, խաբերան, կեղծարար, շարունակեց Մր. ձօնս: Երբտասարդ է, Մր. Մէրիւօթըր, բայց իր արհեստին հմուտ է: Եթէ քանի մը սճրագործներու միջեւ բնտրութիւն մը ընէի, նախ և առաջ գանիկա ձեռնակապի կը զարնէի: Ստուգիւ նշանաւոր մարդ մըն է այդ երխտասարդ Քլէյը: Իր մեծ ճայրը վաւերական դարս մըն էր և ինքն ալ էթրնի և Օրսփօրտի մէջ կրթուած է: Նոյնքան չարածձի է որքան իր մտմեկրովը ճարտարութեւն ամէն տեղ հեռքերը կը տեսնենք, բայց չենք յաջողիք բռնել գայն: Օր մը մուսք մը պիտի քանդէ Ակոլտիոյ մէջ և ութ օր ետքը հանդանակութիւն մը պիտի բանայ Քօբնուէյի մէջ: Քանի մը տարիէ ի վեր անոր հեռքին վրայ եմ և ստակաւին յաջողած չեմ դինքը տեսնել:

— Կը յուսամ թէ այս իրիկուն զձեզ անոր ներկայացնելու հաճոյքը պիտի ունենամ: Արդէն մէկ կամ երկու անգամ յարաբերութեան մէջ գտնուած եմ Մր. ձօն Քլէյի հետ և ձեզի համամիտ եմ սա կէտին վրայ թէ իր արհեստին տեղեակ է կատարելապէս: Բայց ժամը 10ը անցած է: Մեկնինք: Ժամանակ է: Երկուրդ ալ առաջին կառքը նստէք: Ուօթըրն աւ երկրորդ կառքով պիտի հետեւինք ձեզի:

Շէրքօր Հօրմն շատ դիւրահաղորդ չեղաւ այս երկար

զնացքի միջոցին: Կառքին խորը տարածուեցաւ, ցորեկին լսած եղանակները մտաւորով: Կազով լուսաւորուած փողոցներու լարիւրինսթոսէ մը անցանք մինչեւ որ Զէրինկարն Սթրիթ ելանք:

— Ահաւասիկ գրէթէ հասանք, ըսաւ Հօրմն: Այդ Մէրիւօթըրը պանքայի մը տնօրէնն է և անձնապէս շահադրուուած է այս գործին մէջ: Խորհեցայ թէ նախամեծար էր այս քաջ ձօնար մեզի հետ առնել, թէեւ իր արհեստին կիրառութեանը մէջ կատարելապէս ապուշ ըլլայ: Ասկայն կարելի չէ ուրանալ իր կարգ մը յատկութիւնները: «Որլաօկ» չունի քաջութիւնը և խեղդեմտին տակունութիւնը ունի երբ որս մը բռնէ ձանկերուն մէջ: Բայց ահաւասիկ եկանք և միւսները մեզի կը սպասեն արդէն:

Մեր կառքերը կեցած էին այն միեւնոյն անցքին սուջեւ, դար քննած էինք ցորեկին, մինչ անցորդներով խնայուած էր:

Կառքերնիւ ձամբեցինք և Մր. Մէրիւօթըրի հետեւեցանք պղտիկ նրբանցքի մը մէջ, որուն ճայրը գտնուած և սպասաւորներու յատկացուած մէկ դուռը բացաւ մեր սուջեւ: Այս դուռը կը բացուէր նեղ անցքի մը վրայ, որ կը փակուէր միաձայլ երկաթեայ դուռով մը: Այս դուռն ալ կը բացուէր քարէ դարձգարձիկ տանդուղի մը վրայ, որուն ստորտը կը գտնուէր երկաթէ դարձուրելի վա դակորս մը: Հօն Մր. Մէրիւօթըր կեցաւ ա յապտեր մը վառեց, որուն լոյսովը մտանք մութ և խոնար նրբանցք մը, որուն ճայրը կը գտնուէր երրորդ դուռ մը: Ասկէ կը մտցուէր կամարակապ մեծ նկաղ մը, ուր կը գտնուէին ճայլ երկաթէ արկղներ:

— Կամարին կողմէ վախնալու բան չկայ, ըսաւ Հօրմն, նկուղը քննել եաք:

— Ո՛չ ալ նկուղէն, պատասխանեց Մր. Մէրիւօթըր, իր գուռալանովը սալայատակին զարնելով: Վա՛յ թշուտուական, սակը պարապ է, սիրելիս, պոռոց սպալութեամբ:

— Հանդարտեցէք, կ'աղաչեմ, ըսաւ Հօրմն խտիւ: Արդէն վառնեցիք մեր արշաւանքին յաջողութիւնը: Հաճեցէք սա անտուկներէն մէկուն վրայ նստիլ և բանի մը չխառնուիլ: Ձատմարան Մր. Մէրիւօթըր վշտացած դէմք մը առաւ

և անտուկի մը վրայ նստաւ, մինչ չորմն ծունգի կուղար և լապտերին ու մանրադէտի մը օժանդակութեամբ մանրադնին կերպով կը քննէր քարերուն անջրդեմները: Քանի մը վայրկեան ետք յանկարծ ելաւ և մանրադէտը դրպանը դրաւ:

— Աւնուագն մէկ ժամ ունինք մեր՝ առջեւ, բտաւ, վասնզի չեն կրնար բան մը ընել մինչեւ որ պարզամիտ վաշխառուն հանդարտօրէն քնանայ: Բայց անգամ մը որ դործի սկսին, այլ ևս վայրկեան մը պիտի չկորսնցնեն վասնզի ո՛րչափ կանուխ լմնցնեն, նոյնչափ հաւանականութիւն ունին փախչելու: Կարծեմ դուշակեցիք, տաքդո՛ր, թէ Լոնտոնի գլխաւոր պանրաներէն մէկուն նկուղին մեջ կը դանուինք: Մը. Մէրիուօթըր այդ պանրային վարչական խորհուրդին նախագահն է և պիտի բացատրէ ձեզի թէ ի՞նչ պատճառներով մայրաքաղաքին ամէնէն յանդուգն ոճրագործները մտանաւորապէս այս նկուղով կը հետաքրքրուին:

— Պատճառը մեր ֆրանսական ոսկին է, բտաւ անօրէնք: Արդէն քանի անգամներ իմաց տրտեսցաւ մեզ թէ փորձեր կը պատրաստուէին այդ ոսկին ձեռք անցընելու նպատակաւ:

— Չեր ֆրանսական ոսկին:

— Այո՛: Քանի մը ամիս առաջ մեր պահեստի դռմարները աւելցնելու առիթ ունեցանք և այդ նպատակաւ 30,000 նաբոլէնն աւինք Պանք սըր Փոստոնէն: Իմացուեր է թէ այս ոսկին դորձածած չենք տակաւին և թէ անիկա պատրաստ կը մնայ մեր նկուղներուն մէջ: Մնաուկը, սշուն վրայ նստած եմ, կապարի թերթերու միջեւ ծրարուած 2000 նաբոլէնն կը պարունակէ: Մեր հնչուն պահեստը այս միջոցին սովորականէն շատ աւելի մեծ քանակութեան մը հասած է մասնաձևի մը մէջ և անօրէնները նոյն իսկ մտանոց են:

— Իրենց մտահոգութիւնը արդարացի է, բտաւ չորմն: Եւ հիմա մեր ծրագիրը գործադրելու վրայ խորհինք: Կը յուսամ թէ մէկ ժամէն թշնամութիւնները պիտի սկսին: Առ այժմ պէտք է որ, Մը. Մէրիուօթըր, սա գողի լապտերը քողարկենք:

— Եւ մութին մէջ մնանք:

— Կը վախնամ թէ ստիկա բացարձակապէս անհրաժեշտ պիտի ըլլայ: Առգի թուղթ բերած էի հետս, խորհելով թէ պիտի կրնանք մեր «ուխը»ը խաղալ չորս հոգիով: Բայց թշնամիին պատրաստութիւնները ա՛յնպէս են որ չենք կրնար լոյսը վառ պահել: Նոյն իսկ պէտք է մեր դիրքը ընտրենք, վասնզի մեր գործը ա՛յնպիսի մարդոց հետ է, որ ամէն բան ընելու կարող են ու թէեւ մենք առաւելութիւն ունինք անոնց վրայ, բայց կրնան չարիք հասցնել մեզ եթէ նախազուշութիւններ ձեռք չառնենք: Ես սա անտուկին ետեւ պիտի պահուրարիմ, իսկ դուք պլ սը որ ետին: Յետոյ, երբ լոյսը անոնց կողմը ուղղեմ, անմիջապէս շրջապատեցէք դաշնայնք: Եթէ մեր վրայ կրակ ընեն, Ուօթսըն, դուք ալ կրակ ըրէք առանց վարանելու:

Լեցուն ասորձանակն զրի փայտէ անտուկին վրայ, որուն ետեւ կծկուած էի: Չորմն իր լապտերը պահեց և ամենակատարեալ միթութեան մը մէջ ձգեց մեզ, ա՛յնպիսի միթութեան մը, զոր աակաւին տեսած չէի և որ նեղութիւն պիտի պատճառէր ինձի եթէ տաքցած մեծազի տարտամ հոտ մը չփչեցնէր մեզի թէ լապտեր մը ունէինք, որ պատրաստ էր լուսաւորել մեզ: Ջիզերս ծայրայեղ կերպով ձգտուած էին և ակամայ աղղուած էի միթութեանէն և այս նկուղին պող և խոնաւ օդէն:

— Մէկ կողմէն միայն կրնան փախչիլ մեր ձեռքէն, միմտաց չորմն, այսինքն Սաքս Քօպուրի Սքուէյրի վրայ նաչող սուսէն: Չեզմէ խնդրածս ըրի՛ք, ձ՛ճաւ:

— Իրան առջեւ ոտտիկանապետ մը և երկու սպաներ կեցուցած եմ:

— Ուրեմն բոլոր դուռները գոցած ենք և հիմակ այլ ևս խօսք մը չընենք:

Ապաստւմը անկերջ թուեցաւ: Մեզի այնպէս կուղար թէ շարշալոյսը պիտի ծագէր, մինչ աւելի ետքը մեր բրած հալիւներուն համեմատ, այս կացութիւնը մէկ ժամ և մէկ քառորդին աւելի ըլլալու չէր: Մարմնոյտանդ ամները հեռահեռ կարծրացած և ընդարձացած էին, որովհետեւ ամենափոքր շարժում մը ընելէ կը վախնայի: Ջիզերս վերջին տա-

տիճան զրգուտած էին և ականջս այնչափ լարուած էր որ ո՛չ միայն ընկերներու հանդարտ շնչառութիւնը կը լսէի, այլ նաև կ'որոշէի խոշոր ձօնսի աղմկալից և պանքայի անօրէնին թեթեւ ու հատկուած շնչառութիւնը: Մնաուկը, որուն հետև պահուըտած էի, աչքէս չէր ծածկեր գետնը և յանկարծ լուսաւոր ճառագայթ մը նշմարեցի: Ամէնէն առաջ լոյսի ցայտք մը եղաւ, որ սալաշատակին վրայ երեւցաւ ու անմիջապէս անհետացաւ: Վայրկեան մը ետքը, առանց ազգարարութեան, առանց աղմուկի, ձեզքուած մը առաջ եկաւ սալաքարերուն միջեւ: Լոյսի ճառագայթին շնորհիւ նշմարեցինք ձերմակ ձեռք մը, գրէթէ կնոջ մը ձեռքը, որ կը ջանար սպրդիլ քարերուն անջրպետներուն մէջ: Ձեռքը, իր երկարած մասներով, քիչ քիչ գետնէն վեր կ'ելէր, յետոյ դարձեալ կ'անհետանար և իսկոյն ամէն բան զարձակ մութի մէջ կը մնար, բայց լուսաւոր կէտէն:

Այս անհետացումը վայրկենական եղաւ: Ձերմակ սալաքարերէն մէկը մէկ կողմ դարձաւ ողբալկն ձանջիւնով մը, բայց ծակ մը թողոյով, որմէ ցայտեց լապտերի մը լոյսը: Այն ատեն տեսանք երևնալը խուզարիւռ ակնարկով նորասի գէմքի մը և յետոյ երկու ձեռքերու, որոնց օգնութեան շնորհիւ մարդը բացուածքին երկու կողմերուն կրթնելով, վեր ելաւ մինչև որ կրցաւ ոտք վնել նկուղին մէջ: Ետեւէն կը քաշէր իրեն պէս նրբամարմին և վախա քնկեր մը, անպոյն գէմքով և քանի մը շիկադոյն հաղուաղէպ մազերով:

— Մարդ մարդասանք չկայ, մրձօաց առաջին եկողը: Մկրաար և պարկերը քո՛վդ են: Մե՛ծդ Աստուած, ոտքի ե՛լ, Արշիպօլտ, տաքի ե՛լ, կարտուեցա՛յ:

Շէրթօք Հօլմն իր թաքստոցէն դուրս խոյացած և նորեկին վիզէն բռնած էր, մինչ միւսը ծակին մէջ կը խորասուզուէր պատուելով զգետը, զոր ձօնս լունեց: Մեր լապտերին լոյսովը տեսանք մեր վրայ ուղղուած ատրճանակի մը փայլիլը, բայց Հօլմնի հաստ ու կարճ գաւաղանը ինքզինք պաշտպանել ջանացող մարդուն դատուակին վրայ իջնելով, գէնքը քարին վրայ ձգեց:

— Անողուտ է, ձօն Քլէյ, ըսաւ Հօլմն միզրածորան չեչտով մը, ձեր դործը լմնցած է:

— Կը տեսնեմ որ այնպէս է, ըսաւ միւսը ամենամեծ պաղարիւնութեամբ: Կ'ենթադրեմ թէ ընկերս ազատեցաւ, թէեւ զգետին կտորները ձեր ձեռքը կը դառնուին:

— Դրան առջև երեք հոգի կը սպասեն, ըսաւ Հօլմն:

— Օ՛հ, իրա՛ւ: Ամէն բան նախատեսած կ'երեւաք: Ծնորհաւորութիւններս կը յայտնեմ ձեզի:

— Ե՛ս ալ ձեզ կը շնորհաւորեմ, պատասխանեց Հօլմն: Շիկադոյն մազերու ձեր գաղափարը սքանչելի և սառգիտխիտ գործնական բան էր:

— Քիչ մը ետքը պիտի տեսնէք ձեր ընկերը, ըսաւ ձօնս: Գիտէ ինձմէ աւելի չուս վար իջնել ծակէ մը: Ձեռքերնիդ երկնցուցէք որպէս զի ձեռնակապի զարնեմ:

— Ձեր գարշելի ձեռքերով մի՛ դաշիք ինձի, ըսաւ մեր կալանաւորը երբ ձեռնակապերը կը փակուէին: Անշուշտ չէք գիտէր թէ արքայական արիւն ունիմ երակներու մէջ: Նաև, ինձի հետ իօտած ատեննիդ, բարութիւնը ունեցէք «պառն» և «եթէ կը հաճիք» ըսել ինձի:

— Խիտա լաւ, պատասխանեց ձօնս հեգնելով: Ի՛նչ ուրեմն, կը հաճիք, պառն՛ն, կառք մը նստիլ, որպէս զի ձեր Բարձրութիւնը ոտիկանատուն առաջնորդենք:

— Այսպէս լաւագոյն է, ըսաւ ձօն Քլէյ զուարթօրէն: Եւ երեքս ալ ողջունելով, հանդարտօրէն մեկնեցաւ դաղանի ոտիկանին հսկողութեան տակ:

— Իրաւ որ, Մր. Հօլմն, ըսաւ Մր. Մէրիուօթըր, նկուզէն դուրս ելած ատեն, չեմ գիտեր թէ պանքան ի՛նչպէս պիտի կրնայ իր սրարքը հատուցանել ձեզի ձեր մատուցած ծառայութեանը համար, վասն զի երեւան հանեցիք և ճախողութեան մասնեցիք զողութեան ամէնէն յանդուգն փորձերէն մէկը, զոր երբեք տեսած ըլլամ:

— Արդէն 2—3 անգամ դորձ ունեցած եմ Մր. ձօն Քլէյի հետ, ըսաւ Հօլմն: Ասիկա նոյն իսկ ծախք պատճառեց ինձի և կը յուսամ թէ պանքան այդ ծախքը պիտի հատուցանէ: Բայց ասիկա ըսելէս ետք, կ'աւելցնեմ թէ ես լայնօրէն վճարուած եմ իր տեսակին մէջ միակը եղող արկած մը ունեցած ըլլալու գոհունակութեամբ և չիկաներ մարդոց բնկերակցութեան խիտ ինքնատիպ պատմութեամբ:

կը տեսնէք, Ուօթորն, բացատրեց ինձի Հօլմն յաջորդ տուտու, զաւաթ մը սօսաւ և ուխտքի խմելով Պէյքրը Սթրիթի իր սրահին մէջ, յտակօրէն կը տեսնէք հիմա թէ ընկերակցութեան այդ հետաքրքրաշարժ ծանուցումին և «Համայնագիտարան»ի այդ տարօրինակ ընդօրինակութեան միակ կարելի նպատակն էր օրը քանի մը ժամ ազատիլ միամիտ վաշխառուին ձեռքէն: Նպատակի հասնելու անտուր, բայց սպահովապէս խիտտ լաւ եղանակ մըն էր ասիկա: Մեղսակիցին շնորհներ գլուխը այս խիտտ թեյադրիչ գաղափարը տուած է անշուշտ Քլէյնի: Երկուքն ալ շարաթական չորս սակիի միջոցաւ կը հրապարէին վաշխառուին: Արդարեւ այս գումարը ինչ արժէք ունէր միլիոններուն քով, զորս կրնային շահիլ: Մեր զիտցած ծանուցումը թերթերուն մէջ հրատարակուած ըլլալով, շարագործներէն մէկը գրասենեակը վարձեց, միւսը ստիպեց փոխատուն որ ներկայանայ և ամէն աւուտ կատարեալ ազատութիւն մը ապահովեցին: Հասկցայ թէ լուրջ պատճառներ ունէին տեղւոյն շիրանալ ուղելու երբ իմացայ թէ պաշտօնեան Ուիլյորնի ծառայութեան մէջ մտած էր կէս թոշակով:

— Բայց ինչպէս կրցար գուշակել անոնց նպատակը:

— Նախ կին չկար տունին մէջ, որով պարզ եւ հասարակ մեքենայութիւնը կը բացակայէր: Այդ մարդուն առևտուրը մեծ բան մը չէր, և տանը մէջ չկար բան մը, որ կարենար արդարացեալ թէ՛ նոյնքան կնճառտ ծրագիր մը և թէ զրամի գոնողութիւնները զորս կ'ընէին այդ ծարպիկ չտրագործները: Ուրեմն տունէն դուրս փնտրելու էր իրենց նպատակը: Բայց ինչ էր այդ նպատակը: Այն ատեն յիշեցի պաշտօնեային սէրը լուսանկարչութեան համար և այն մտութիւնը, զոր ունէր նկուզին մէջ անհետանալու մասին: Եկուզը: Ահաւասիկ հանելուկին բանալին, մտածեցի: Այն ատեն քննութիւն մը կատարեցի այդ խորհրդաւոր պաշտօնեային վրայ և երեւան հանեցի որ Լնտոնի ամէնէն լիրբ և ամէնէն յանդուգն սփրագործներէն մէկուն առջեւ կը գտնուէի: Ինչո՞ւ ամիսներով, օրը քանի մը ժամ կը փակուէր այդ նկուզին մէջ: Ինչո՞ւ: Անշուշտ անո՞ր համար որ ստորերկրեայ

ձամբայ մը կը բանար ուրիշ չէնք մը երթալու համար: Եզրակացութիւնս այդտեղ հասած էր, երբ ձեզի հետ տեղւոյն վրայ գացի: Հոն անշուշտ զարմանք պատճառեցի ձեզ գաւազանովս գեանին զարնելով: Արդարեւ կ'ուզէի հառկնալ թէ նկուզը կը տարածուէր զէպ առաջ կամ զէպ ի ետ: Յետոյ դուրս գարկի և, ինչպէս կը յրուայի, պաշտօնեան եկաւ բացաւ: Արդէն գործ ունեցած էի անոր հետ, բայց զիմազիծերը տեսած չէի: Ակնարկ մը ձգեցի ծուռեկաբուն վրայ, որոնք իմ սպասածիս պէս էին: Գուր ալ զիտած ըլլալու էք թէ տարատը ս'ըջափ մաշած, ձմեթկած և աղտուտած էր ծուռեկաբուն կողմը, ինչ որ կը յայտնէր թէ ժամերով աշխատած էր ծակի մը մէջ: Այդ մարդը ինչ նպատակով կը փորէր: Ահաւասիկ ասիկա կը մնար զիմանալ: Փողացին անկիւնը գարձայ և նշմարեցի որ միջնաքաղաքի արուարձանի պանքան կը տարածուէր մինչեւ մեր բարեկամին չէնքը և այս գիւտով հանելուկը լուծուած էր: Երբ նուազահանդէսէն ետք դուք ձեր տունը գարձար, ես գացի ստիկանատուն և պանքային վարչական խորհուրդին նախագահին մօտ: Այս այցելութիւններուն արդիւնքը գիտէք:

— Վերջապէս ինտոր կրնայիք զիմանալ թէ այս իրիկուն պիտի ընէին իրենց փորձը, հարցուցի:

— Շատ պարզ է: Հոշակաւոր ընկերակցութեան դրանեանեակին փակումը կը ցուցնէր թէ Մր. Ուիլյորնի ներկայութիւնը կարեւորութիւն չունէր իրենց համար, ուրիշ խօսքով, աւարտած էին իրենց ներքնուղին: Իրենց համար էական էր չուտով գործածել զայն, վասն զի կրնար երեւան ելլել և նոյն իսկ հնչուն դրամը կրնար վերցուիլ: Մասնաւորապէս շարաթ օրը կը յարմարէր իրենց, քանի որ երկու օր միջոց կ'ունենային փախչելու համար: Այս բոլոր պատճառներով էր որ այս իրիկուն սպասեցի իրենց:

— Ձեր արամարանութիւնը կատարեալ էր, բախ յայտնի սրանչացումով մը: Իրողութիւններու այս երկար շարքին մէջ սրակաս բան մը չկայ:

— Ասիկա ազդուակէ ազդանց զիս, պատասխանեց Հօլմն յօրանջելով: Աւա՛ղ, անաւասիկ գարձալ կը պաշարէ

զիս այդ տաղտուկը: Իմ կեանքս չաւխտենալիս ճիգ մըն է,
խուսափելու համար ամենօրեայ միօրինակութենէ, որ այս
պզտիկ հանելուկներով միայն կ'ընդհատուի:

— Դուք ապահովապէս մարդկութեան մէկ բարերարն
էք, Մր. Հօլմս:

Ուեորը թո՞ժուեց:

— Իբաւ որ, թերեւս բանի մը օգտակար եմ, պատառ-
խանեց պարզապէս:

«Մարդը ոչինչ է, գործն է ամէն բան», ինչպէս կ'ըստ-
թա՞վ Ձիօպէտ կը գրէր Փօրժ Սանի:

Յ Ա Ջ Ո Ր Դ Թ Ի Ի Ո Վ

ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ՊԱՐԱԳԱՅ ՄԸ



761

57

57

Handwritten signature or initials in blue ink.

Handwritten number 2033 in red ink.

22 Ազգային գրադարան



NL1605695

